

ԿՐՈՆԱԿԱՆ

ՏԵԱՐՆԸՆԴԱՌԱԶ

Յիսուսի ի Տաճար քառասոնօրեայ գալստեան սրտազրաւ դէպքը հանգամանօրէն պատմուած է Ղուկասու Աւետարանին մէջ: Հրէտական օրէնքի տըրամադրութիւններէն մէկուն համաձայն, Յիսուս մանուկը, երբ քառասուն օրուան կ'ըլլայ, իր ծնողքին կողմէ կը բերուի Տաճար, իրքիւ անդրանիկ մանչ դաւակ ընծայուելու համար Տիրոջ, Մովսէսի պատուիրած նուէրին մատուցումովը միասին:

Դրուագը ծանօթ է բոլորին: Անոր դերակատարներն են Մանուկ Յիշուր, Հայր Յովսէփ, Ս. Կոյո Մարիամ, Սիմէոն Շերունին եւ Աննա մարգարէուհին: Կ'արժէ հոս վերբերումը ընել իւրաքանչիւրին նկարազրին ցայտուն պիծերուն:

Ա) Յիսուս Մանուկը: Մարդացեալ Աստուածը, որուն ծնունդը, հըրաշապատում դրուագ մը ինչպէս, հանդիսացաւ տիեզերքի պատմութեան մեծագոյն դէպքը, իրագործելով աննախընթաց յեղացրջում մը անոր բազմաթիւ երևններուն վրայ:

Մարգարէններուն խոստացած Մեսիհան է ան, զարերէ ի վեր կանխասացուած, որ կու զար ենթարկուելու նաեւ օրէնքի այս արամադրութեան, ինչպէս Հետապային պիտի հաստատէր լերան քարոզի ընթացքին թէ ինք չէր եկած օրէնքը լուծելու, այլ ամբողջացնելու: Անկէ առաջ ան ենթարկուած էր թշվատութեան օրէնքին, որ նմանապէս Մովսէսական կրօնի հիմնաքարերէն մէկն էր:

Բ) Ս. Մարիամ Աստուածածինը: «Երկնաւոր արքայուհի»ն, ինչպէս սրակած է զինք Նարեկացին, Աղօթամատեանին անոր ձօնուած գերազանցօրէն զրաւիչ զլուխներէն մէկուն մէջ: «Հրեշտակներու թագուհի»ն, «Մարմնատեսիլ քերոյթի»ն եւ նմանօրինակ սքանչելի ածականներով որակուած մեծագոյն կիշր պատմութեան: Ցաւոց մայրը նաեւ, որուն սիրտը այդ բերկրայի առիթով իսկ պիտի խոցուէր ծերունիին խոսքերէն.— «Եւ ընդ քո անձն իսկ անցցէ ուուր»: Մայրութեան կոչումը իր գերազոյն բարձրութեան վրայ բռնող այս կինը, օրհնուածը բոլոր կիններուն մէջ եւ պաշտամունքին առարկան անհամար սերունդներու, անսպաս ներշնչարանը բազմատեսակ ու տաղանդաւոր արուեստադէտներու:

Գ) Ս. Յովսէլի: «Աստուածահօրն» յորջորջուածը այնքա՞ն իրաւացիօրէն: Մանուկ Աստուածորդիին մարդկային ու նիւթեղին կարիքները դոհացը-

նելու պատիւին արժանացած մեծ սուբքը, որ հրեշտակային տեսիլքի մը ընդ-մէջէն կը զիտակցի Նախախնամութեան գաղտնիքներուն, եւ անոր կողմէ իրեն վերապահուած այս եղական դերին։ Դաւիթի սերունդէն եւ Նազարէթարնակ խոնարհ ատազմագործը, երեք տասնամեակ մանկացեալ Աստուծոյ բնակակիցը ու խնամակալը ըլլալու անգերազանցելի չնորհին արժանացած։

Գ) Սիմէռն Ծերումին։ Հաւատքի եւ լաւատեսութեան մարմնացումը։ Մեսիային գալստեան ակնդէտ սպասող եւ անոր տեսութեան արժանացումը իր իեանքին նպատակակէտը ըրած երանելի արդարը։

Երանի անոր որ իր նման, կեանքի գերագոյն իմաստը կը փնտոէ ոչ թէ սովորական մահկանացուներու պէս, աշխարհիկ վայելքներու եւ անցաւոր ու մեզապարտ հաճոյքներու՝ այլ վսեմ ու վերացնող իտէալի մը մէջ, որուն տեսիլքը զինք կը պահէ լաւատես ու հաւատաւոր։

Ե) Աննա մարգարէուին։ Մէկը՝ նոր Կտակարանի մէջ յիշատակուած սակաւաթիւ կիներէն, որոնք բարեպաշտութեան միացուցած իրենց սեռին յատուկ չնորհները, լուսապատկը իրենց ճակտին անցած են պատմութեան էջներուն։

Աւետարանը չի պատմեր թէ Սիմէռն ծերունին անոր իմաց տուածէ է եւ կամ կանչած՝ վայելելու համար ներկայութիւնը մանկացած Աստուծոյն։ Շատ հաւանաբար իր լուսաւոր հաւատքին չնորհիւ էր որ ան ունեցաւ երկնաւոր յայտնատեսութիւնը, զիտակցելու թէ տաճար էր եկած Փրկիչը աշխարհի։

* * *

Երբ նկարագրի որոշ բարեմասնութիւններով օժտուած կամ մտաւոր որոշ զարդացում ունեցող անհատներ քոյլ քոյլի զան, անկարելի է որ այդ համախմբումը դրական ու չօշափելի արդիւնքի մը չյանդի ու օրհնութեան աղբիւր չհանդիսանայ ուրիշներու համար։ Պարմանաւ սակայն որ երկրորդ զասկարգի մարդեր իրենց ունեցածը ի բարին գործածելու կամքն ու զիտաւորութիւնը ունենան։

Այդպէս ալ պատղամեց մեր Տէրը թէ «Ուր որ երկու կամ երեք անհատներ իմ անունովս հաւաքուին» ես ալ հոն ներկայ եմ իրենց մէջ»։ Ու զիտենք թէ Քրիստոսի ներկայութիւնը ինչքա՞ն մխիթարական է ու օրհնափիւռ, եւ իր մէր մէջն ու մօտը եղած ըլլալու զիտակցութիւնը ինչպէս կը դարձնէ մեր ուղին վարդագոյն ու վշտազերծ։ Յովսէփ եւ Մարիամ տիպարներ էին բարեպաշտ կենցաղի, ու արժանացան մանկացեալ Աստուծոյ խնամակալն ու մայրը ըլլալու զերագոյն պատիւին ու օրհնութեան։ Սիմէռն եւ Աննա միասին է ին Տաճարին մէջ ու արժանացան միածին Որդիին տեսութեան։ Աւետարանը կը վկայէ թէ վերջինը կ'անցընէր իր կեանքը Աստուծոյ Տան մէջ հանապազօրեայ «պահքով եւ ազօթքով»։ Մեզմէ քանինե՞ր այսօր օրական ազօթելու սովորութիւնը չունենալէ բացի, հանդիսական առիթներով իսկ չեն մասնակցիր հաւաքական ազօթասացութեան —եկեղեցական արարողութեան—, իրենք զիրենք դաւանելով հանդերձ անդամը իրենց պատկանած եկեղեցիին։

Զոյգ են պատճառները մարդոց ազօթքէ հրաժարելուն։ ա) Ոմանք կը

զանգատին թէ աղօթելու սովորութիւնը ունէին երբեմն, բայց Տէրը իրենց աղօթքները չլսելուն համար դադրած են այդ «աւելորդ» ունակութենէն:

Այդպիսիներ լաւ կ'ընեն յիշելով Ղուկասու Աւետարանին մէջ Քրիստոսի պատմած Անիրաւ Դատաւորի առակը: Հոն յիշուած որբեւայրի կինը իր անիրողմէջ ու թախանձագին աղաւանքներուն չնորհիւ վերջապէս յաջողեցաւ տիրանալ իր իրաւունքին: Մենք ալ ըլլանք հետեւողական մեր աղօթքներուն մէջ, ու չյուսալքուինք երբ անոնք անմիջապէս դրականօրէն չեն պատասխանուիր Տիրոջ կողմէ: Եթէ անիրաւ դատաւորը կատարեց կնոջ խնդրանքը, մէնք որքանո՞վ աւելի յուսալից ըլլալու ենք թէ արդարն Աստուած մեր ալ արդարացի պահանջներուն գոհացում պիտի տայ, իր ատենին ու իր պատշաճ նկատած կերպով ու պահուն:

Ուրիշներ այնքա՞ն զբաղած են առօրեայ հաղարումէկ գործերով, հաշիւներով ու կեանքի տաղտուկիներով որ «Ժամանակ չեն գտներ» աղօթելու: Աստուած ու անկենդան կեանք տարտամ իրողութիւններ են իրենց համար, եւ չատ հեռու են հոգենոր ապրումներով լիանալու ու ներշնչուելու երանութենէն: Նիւթ, գործ, քաղաքականութիւն գրաւած են իրենց միտքն ու սիրութը, մէկ խօսքով՝ անոնց էութիւնը համակ: Ե՞րբ աղօթեն: Ե՞րբ տրամադրութիւնը ունենան աղօթելու:

Ահա թէ ինչո՞ւ մարդկութիւնը հետզհետէ կը հեռանայ իր Արարիչէն, եւ իր մտքին ու բազուկին ապաւինած՝ կը կարծէ ու կը փորձէ լուծել կեանքին բերած բոլոր հանգոյցներն ու խոչընդուները:

Զկան աղօթքի, տեսիթքի մարդեր, երկնաւոր լոյսին բացուելու, երկնաւոր լոյսով լեցուելու ատակ անհատներ, որոնք իրենց կարգին լուսաւորէին մեղքէն ու մոլութենէն յառաջացած խաւարը իրենց ըրջապատին:

Տեսանընդառաջի տօնը յարմար առիթը կ'ընծայէ խորհրդածելու այս ուղղութեամբ, ճշմարիտ աղօթասացներու պակասէն դոյցած ներկայ աշխարչի անկերպարան ու շփոթ կացութեան ի տես մանաւանդ:

Գիրք Ա. Ճիշիվիջեսն,